

Ձինչ որ կայ արարած՝ անհոգի մեռած կային ,
 Ահա կենդանացան յարեգականն ի մեծ լուսոյն :
 Է՛ր չէք ի զարմանալ, ու կամ հարցուկ լինել բանիս ,
 Կան այս արեգականս ու իր պայծառ ցեալ լուսոյն .
 Այս նոր ծագեց մեզ լոյս քան զարեգակն ու այլ պայծառ ,
 Ձինչ լուսաւորք կային՝ ծառայ կոչին այն մեծ լուսոյն :
 Ի լուսոյն ի սկզբանէ լի լուսով շառաւեղ ծագեց ,
 Լոյս ի լուսոյ ծնաւ յարեգականն ի մեծ լուսոյն :
 Այս լոյսս ի յայն լուսոյն՝ որ ինքն է տէր ամեն լուսոյն ,
 Ու թագաւոր կոչի , և ամենուն լոյսն ի յիր լուսոյն :
 Երկնից կամարն եղել ի զարմանալ արեգականն ,
 Ձի չէր տեսեալ հանց լոյս կամ արեգակն ի յայն լուսոյն .
 Երկիրս ցնծացաւ մեծ աւետեօք ուրախացան ,
 Թէ անմուտ ծագեց մեզ լոյս ու արեգակն ի յայն լուսոյն :
 Ոմանք են անհոգի աչերով կուր եւ անյիմայ ,
 Որ չեն ի հաւատալ արեգականն ու իր լուսոյն .
 Խաւար կենօք կենան ու զմբաղին յերազ քնոյ ,
 Չունին մասըն լուսոյ յարեգականն ի մեծ լուսոյն :
 Ես չեմ ի հաւատալ այն սուտ հոգւոյն թէ ինքըն լոյս՝
 Որ չունի շառաւեղ յարեգական ի մեծ լուսոյն :
 Ես կոստանդին գրեցի կու փափագիմ ի յայն լուսոյն՝
 Որ ես լուսաւորիմ յարեգականն ի մեծ լուսոյն :

Կոստանդին Երզնկացի հեղինակն՝ երգոյս վերնագիրը դրած է « Բանք յաղագս արեգականն արդարութեան , որ և ծագեաց ՚ի Հօրէ միածին որդին Քրիստոս , զոր առակօք խօսի » :

Մարկոս Արեւիկոսի միսիսարական բռնորդն որ դեռ կայսր չելած կը գրէ Տորկոնատոսի իր քարեկամին .

Մարկոս կայսերութեան պաշտօնեայ առ Տորկուատոս Հռոմայեցի ողջոյն : Չախորդ բախտին դէմ արիութիւն կը բաղձամ քեզի : Իրեք ամիս առաջ մէկ թուղթդ առի , որ կարդալէն չգաղթեցայ , ու չկրցայ ինչուան հիմայ պատասխանը գրել սրտիս ցաւէն . այնչափ տրտմեր էի քու տրտմութեանդ համար , ու այնչափ սիրտս կսկիծի մէջ էր

քաշած ֆլասներուդ համար . դուն կուլաս , իմ աղիքս կը կտորտի : Գիտեմ որ՝ որչափ տարբերութիւն ունի շուքը ծառէն ու երազը ճշմարտութենէն , այնչափ տարբեր է ուրիշի քաշածը տեսնելը՝ անձամբ քաշելէն . բայց սրտանց բարեկամներու մէջ վիշտը հասարակաց է , երկուքը մէկտեղ կը քաշեն . ա՛նոր համար ձախորդութիւնը աս աղէկ բանը ունի որ սրտանց բարեկամները կը ճանչցընէ : Թղթէդ իմացայ որ արսորուեր ես Հռոմայէն , կապեր բանտը դրեր են ըզ-

քեզ . բոլոր ունեցածդ գրաւեր են , ու տրտմութեանէդ հիւանդացեր անկողին ինկեր ես : Թէ որ կարելի ըլլար՝ անձամբ կու գայի քեզ մխիթարելու , որ կը տեսնայիր ինչ տրտմութեան մէջ եմ : Դուն մարմնով պքսորուած ես , ես սրտով . քեզմէն՝ ունեցածդ յափշտակեցին , ինծմէն՝ զքեզ : Եւ որովհետև ուրիշ կերպով չեմ կրնար քեզի ճար մը ընել , գոնէ քանի մը խօսքով քեզ մխիթարեմ :

Թէ որ յիշողութիւնս չսխալիր՝ երսուն տարիէն ՚ի վեր միշտ զքեզ ուրախութեան ու յաջողութեան մէջ տեսեր եմ . քիչ ամիս է որ բախտին անիւր դարձաւ : Մտածէ , ո՞վ Տորկուատոս , որ իմաստուն մարդիկ աւելի կը վախեն յաջողութեան ատեն՝ քան թէ ձախորդութեան : Ո՛հ որչափ անգամ ու քանինք քեզի հետ տեսանք յաջողութեան մէջ , որոնց սնտի փառքը անցաւ գնաց , ու ուրիշներուն ըրած ֆրասներնուն համար ստացած թշնամութիւննին ինչուան հիմայ կը տեւէ , ու իրենց թոռներն ու ժառանգները կը քայնեն : Ընդ հակառակն շատերը ձախորդութեան մէջ մնլութիւննին մէկդի դնելով՝ իրենց առաքելութեամբը զամենք իրենց բարեկամ ըրին , ամենուն սիրելի եղան : Ուրեմն բարեբախտները խաղաղութեան մէջ կը յաղթուին , ու դժբախտները պատերազմի մէջ յաղթող կ'ըլլան . անոր համար շատ աւելի կարօտ են բարեբախտները խրատի , քան թէ թշուառները մխիթարանքի : Թէ որ յաջողութեանդ ատեն ճանչցած ըլլայիր ինչ է բախտը ու ինչպէս կը փոփոխի , թէ որ ճանչցած ըլլայիր մարդիկ ու անոնց նենգութիւնները , թէ որ ճանչցած ըլլայիր աշխարհ ու անոր շողորթութիւնը , հիմայ աս թշուառութեան մէջ ինկած չէիր ըլլար : Ո՛հ , ինչպէս անհոգ ու անզգոյշ ենք յաջողութեան ատեն . ո՛հ , ինչպէս առանց կասկածելու կը հաւտանք աշխարհքիս , իբրև թէ մէկը խաբած չըլլար . չեմ ըսեր լսածնիս , չեմ ըսեր կարդացածնիս , ամեն օր աչքովս կը տեսնանք

քանինք ունեցածնին կը կորսնցընեն , հաւատարիմ կարծածնին կը խաբէ զիրենք , պաշտօնէ կ'իյնան , կեանքերնէն կը զրկուին : Ո՞վ իմ Տորկուատոս . երկան ատեն յաջողութեան մէջ եղողներուն մի նախանձիր , աւելի թըշուառ են անոնք . ամենեկին հիւանդութիւն չիքաշողը հիւանդութեան մը որ հանդրապի , քիչ օրուան մէջ կը մեռնի , քան թէ ստէպ հիւանդացողը : Որովհետև քեզի ալ ասանկ պատահեցաւ , քանի մը դեղ գրեմ քեզի , որպէս զի ունեցածդ որ կորսնցուցիր՝ անոր հետ անունդ ալ չկորսնցընես :

Կը խնդրեմ ըսէ ինծի , ո՞վ Տորկուատոս , ինչո՞ւ այդչափ կը գանգատիս , ինչո՞ւ կը հառաչես , կը հեծեծես , յուսահատեալ մարդու պէս կը պոռաս , տըղու պէս կուլաս : Դժար ու ապառաժ լեռներէ վեր ելլել ուզեցիր , ինչո՞ւ կ'ողբաս վար իյնալուդ համար . փուշերու վրայ քայեցիր , ինչո՞ւ կը գանգատիս որ զգեստներդ պատրուտեցան . զքեզ վտանգի մէջ գրիր , կ'ողչէիր որ ապահով ըլլաս : Միթէ ծովը կրնայ միշտ խաղաղ կենալ , ամառը կրնայ ձիւն գալ , ձմեռը կրնայ ծաղկներով զարդարուիլ : Ան որ բնութիւնը քեզի չտուա՛ որ քու գթած մայրդ է , կը կարծէիր որ բախտը պիտոր սայ՝ որ քու խորթ մայրդ է . անոր տուածը հաստատուն չկրնար ըլլալ . անիրաւ կ'ըլլային դիք , թէ որ ան բանն որ ամենուն ֆրասակար է՝ յարատև ընէին , ու ան բանն որ ամենուն օգտակար է՝ կարճատև : Քու կորսնցուցած բախտիդ ու յաջողութեանդ վրայ չեմ ուզեր խօսիլ , հիմակուան վիճակիդ ու քքսորուելուդ վրայ խօսիմ : Բախտին հետ առուտուր ուզեցիր ընելու . զքեզ խաբեց . անիկայ խաբեայ է , իր խաբէութիւնը ըրաւ . բայց դուն ալ յանցաւոր ես որ իրմէն բան գնել ուզեցիր . վասն զի անոր խանութիւն մէջը եղած բաները բոլորն ալ փտտած ապրանքներ են : Ափսոս քեզի , ո՞վ Տորկուատոս . զքեզ աւելի խելացի ու խոհեմ կը կարծէի . երբոր տղայութեանդ ատենը զքեզ տեսայ ՚ի կայե-

թա, Հոռմ կառավարելու արժանի սե-
պեցի գքեզ . ո՛հ, որչափ դժուարին է
մարդ ճանչնալը . չիկայ այնպէս բարձր
լեռ մը եւ ոչ անանկ խորունկ ծով մը,
որ մարդ չկրնայ չափել . բայց մարդուս
սրտին խորունկը կարելի չէ քննել ու
չափել . ի՞նչ կը յուսայիր բախտէն .
կը կարծէիր որ ծովուն խորունկը ա-
ռանց արէկոծութեան կարենաս պի-
տոր նաւարկել . կը կարծէիր որ առանց
ոսկորի միւս կարենաս պիտոր ուտել .
կը կարծէիր որ առանց մրուրի գինի
կարենաս պիտոր գտնել . կարծէիր որ
առանց յարդի ցորե՛ն պիտոր հնձես :
Կ'ուզեմ ըսել որ այդչափ հարստու-
թիւն չէիր կրնար դիզել առանց ա-
նուանդ փնտս հասցընելու, և ոչ կրնայիր
բարի անուն ունենալ՝ առանց հարըս-
տութիւնդ կորսընցընելու : Երստուներ
կու տարի բախտին սիրելի եղբոր . ա-
տենը հասեր էր որ քեզմէ ձանձրանայ
ու ատէ գքեզ : Բէլ Ատորեստանի թա-
գաւորը եօթը տարի միայն սիրելի ե-
ղաւ բախտին : Շամիրամ թագուհին
վեց տարի միայն . Լաբտոտա սպարտա-
ցուց թագաւորը հինգ տարի . Ենթրե-
տոս քաղդէացուց թագաւորը չորս տա-
րի . Աղքեսանդր մակեդոնացուց թագա-
ւորը իրեք տարի . Ամիկար կաղքեղո-
նացուց զօրավարը երկու տարի . մեր
Կայիոս կայսրն ալ տարի մը միայն :
Շատերուն ալ բախտը երեսնին չնայե-
ցաւ . իսկ դուն ազնուականութիւն մը
չունենալով, տեսքի ու բնական կատա-
րելութեանց կողմանէ ալ երեւի չըլ-
լալով, ու մեծ արդիւնք մըն ալ չունե-
նալով, այսչափ տարի վայելեցիր բախ-
տին յաջողութիւնները . ուրեմն ինչու
կը գանգըտիս : Թէ որ դուն խոհեմ՝ ըլ-
լայիր, այնչափ տարի առանց մոմտուքի
չէիր կրնար ուտել ու խմել, չէիր կրնար
հանգիստ քուն ըլլալ որ չըլլայ թէ սխա-
լիս, բախտը քեզմէ երես դարձընէ, ու
նենգաւոր մարդիկ ոտքդ սահեցընեն :
Ո՛վ Տորկուատոս, այնչափ թշնամեաց
մէջ՝ որ չորս դիդ առած էին՝ չէիր կըր-
նար դիմանալ . աշխարհքս շատ փոսեր
ունի զմեզ գահալիժելու՝ որ մենք չենք

տեսնար . վասն զի մոլութիւններով ա-
չուրնիս կը ծածկէ, անզգայ կ'ընէ ըզ-
մեզ, առաքինութիւններէն կը հեռա-
ցընէ, ու անանկ կ'ընէ որ կործանած
ատեննիս՝ անասունի պէս հառաչելով
միայն ցուցունեմք մեր ցաւը : Ասոնք
դրեցի որ ասկէց ետքը անելի խեղճով
ու զգուշութեամբ վարուիս :

Չիուն մտրուկն որ խրկեցիր, աղէկ
կը մեծնայ կոր . չնիկը աղէկ հասաւ,
բայց ետքը բորոտեցաւ . երկնը խիստ
գիրցաւ, ես կ'ուզէի որ մարթեմը՝ բայց
իմ փաւտինաս ուղեց պահել, կար-
ծեմ որ գողցան պարտեզէն : Երկու
հազար դահեկան կը խրկեմ քեզի որ
նեղութեանդ թեթևութիւն ըլլայ . իսկ
աքսորանացդ վրայ՝ յարմար առիժ մը
որ գտնեմ՝ կը խօսիմ խորհրդարանին
մէջ ճար մը ընելու : Դիք գքեզ միւի-
թարեն . մարդիկ ալ զթման վրագ :
Փաւտինաս կը բարեւէ գքեզ . ես ալ
զոքանչդ ու հարսդ : Մարկոսէն հեռու
ըլլայ մարդկանց ծածուկ չարութիւնը :

Նորիս Կայսեր առ Պոլիոն իր բարե-
կամը գրած բողոքը, ուսկից կ'ի-
մացուի ի՛նչ ջանքով՝ ո՛րչափ գի-
տուքիւն՝ և ո՛րը ո՛ր վարպետէ սոր-
վեր է :

Չարմացիր, սիրելի բարեկամս որ ին-
չունն ՚ի ծերութիւն չդադրեցայ նոր
նոր գիտութիւններ սորվելու : Մէկ տե-
սակ մը միայն կերակուր ուտելէն մարդս
կը ձանձրանայ . ասանկ ալ գիտութիւն
ները որչափ ալ ախորժելի ըլլան, եր-
բեմն կրնայ մարդ ձանձրանալ անոնց-
մէ՝ թէ որ մէկ տեսակ մը միայն ըլլայ
սորված գիտութիւնը . ու անկէց որ
ձանձրանայ՝ կրնայ վտանգաւոր բա-
ներու ետէն ըլլալ : Ուստի կարիճ
մարդիկ ծուրութիւնը մէկդի դնելով՝
տեսակ տեսակ գիտութիւններու ե-
տէն ինկան, ու քանի որ բնութիւն
նին դեռ գէշ բաներու չէր քայած գի-
րենք, մտքերնին վեր վերուցին . վասն